Souria
Quotidien Arménien
B.P. 814 TÉL. 13990
ALEP_SYRIE

ԱՐՏՕՆԱՏԷՐ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՏՆՕՐԷՆ
Յ. ՊԱԶՃԵԱՆ

ՍՈՒՐԻԱ
ՕՐԱԹԵՐԹ

سورية
جريدة يومية سياسية حرة
صاحب الامتياز ورئيس التحرير المسؤول
وانس يازجيان
حلب ص.ب ٨١٤ هاتف ١٣٩٩٠

ԺԱ. ՏԱՐԻ, ԹԻՒ 76 (3264) ՇԱԲԱԹ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1956 ՀԵՌ. ԹԻՒ 13990 ԳԻՆ 10 Ս. Դ.

ՆՈՐ ՀԵՌԱԳԻՐ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ

ԻՏԸՆ Կ'ԸՍՊԱՌՆԱՅ ՊԱՏԵՐԱԶՄ ՅԱՅՏԱՐԱՐԵԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԴԷՄ

Բրիտ. ծովուժը երկուքի բաժնուած - Իտընի խաղաղականութեան պատճառաւ Սովետ Միութիւնը

ԲՈՎԱՆԴԱԿ ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻՆ ՊԻՏԻ ՏԻՐԷ ԿԸ ՅԱՅՏԱՐԱՐԷ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԵՏ ԿԷՅԹՔԸԼ

վարչապետ Իտըն չի կրնար պատասխանել ընդդիմադիր երեսփոխաններու հարցումներուն

ԻՏԸՆԻ ՎՏԱՆԳԱՒՈՐ ՃԱՌԸ

Անգլիա պատերազմի պիտի մտնէ ԱՐԱԲՆԵՐՈՒՆ ԴԷՄ

Լոնտոն.— Վարչապետ Իտըն իր քաղաքական կեանքին մէջ ամենավտանգաւոր ճառը արտասանեց Չորեքշաբթի գիշեր Համայնքներու Տ.Ն մէջ։

Իտըն վարչապետը յայտարարեց թէ Անգլիա, Ֆրանսա և Միացեալ Նահանգները համաձայնեցան միջազգային մարմին մը կազմել հսկելու համար Սուէզի Ջրանցքին։

Ան ըսաւ թէ այս մարմինը ինք պիտի վարէ ջրանցքի բոլոր գործերը և որոշ վարձք մը պիտի վճարէ Եգիպտոսի։ Իսկ եթէ Եգիպտոս հակառակի կամ մերժէ ընթացք տալ այս մարմինին այդ պարագային երեք պետութիւնները ըլլայ ՄԱԿ-ի ըլլայ այլ միջոցներու պիտի դիմեն, գործադրելու համար այս ծրագիրը։

Վարչապետ Իտընի ճառը մէկ ժամ տեւեց որու ընթացքին քանի քանի անգամներ ընդմիջուեցաւ աշխատաւորական կուսակցութեան երեսփոխաններու կողմէ, սուլոցներով, պոռչտուքներով ևայլն։

Աշխատաւորական կուսակցութեան պետ Կէյթքըլ ճառով մը պատասխանեց վարչապետ Իտընի ու խիստ կերպով քննադատեց զայն ըսելով.—

«Եգիպտոս պիտի չընդունի Իտընի այս ծրագիրը որ կը ձգտի գրաւել Սուէզի ջրանցքը. Հետեւաբար Անգլիա բանի ուժի պիտի դիմէ ինչ որ ընդհանուր կործանում կը նշանակէ. Եթէ երբեք նման քայլ մը առնենք ՄԱԿ-ի սկզբունքները բռնաբարած կ'ըլլանք ու դուռ կը բանանք շատ մը պետութիւններու որ նոյնը ընեն և մեզ պիտի հասցընեն Քորէայի վիճակին։

«Անգլիոյ կառավարութեան այս քաղաքականութենէն երկու հարց կը պարզուի կամ այն է որ մտադիր է բանի ուժի դիմել, ինչ որ կը հասկցուի վարչապետին ճառէն և կամ շանթաժի քաղաքականութիւն կը վարէ։

«Պէտք է ընդունինք որ Սուէզի ջրանցքին ազգայնացումը թշնամական արարք մը չի նկատուիր, և որևէ պետութեան մը [illegible] իրաւունքներուն դէմ առնուած քայլ մըն է, հետեւաբար պէտք է լուծում մը գտնել բանակցութիւններու միջոցաւ։

«Երկրորդ բրիտ. կառավարութիւնը սխալ մտածած է թէ ինչ հետեւանք կը յառաջացնէ բանի ուժի գործածութիւնը։ Ենթադրենք որ արաբական բոլոր երկիրները Եգիպտոսի կողքին պիտի կենան, նոյնպէս բանի ուժի գործածութեան անդրադարձը զօրաւոր պիտի ըլլայ Հնդկաստանի մէջ և ան պիտի քաշուի բրիտ. Քոմընուէլթէն, իսկ Իտընի կառավարութիւնը պահ մը մտածե՞ց թէ Սովետները ինչ պիտի ընեն եթէ Անգլիա ուժի դիմէ Եգիպտոսի դէմ...

«Որոշ է որ Սովետ Միութիւնը կամաւորներ պիտի ղրկէ Եգիպտոս, հետեւաբար բրիտ. կառավարութիւնը կ'անդրադառնա՞յ թէ այդ պատճառաւ համաշխարհային պատերազմի մը դուռ պիտի բանայ, և բանի ուժի գործածութեան հետեւանքներէն մէկն ալ Սովետ Միութեան դիրքին զօրացման պատճառ պիտի ըլլայ բովանդակ Միջին Արեւելքի մէջ, և այս մեծագոյն վտանգն է զոր կարելի է սպասել...

«Իտընի ծրագիրը պարզապէս նոր խառնաշփոթութիւն մը հաստատելու է և պատրուակ մը առնելու է բանի ուժով միջամտելու համար ինչ որ երկուքի պիտի բաժնէ բրիտ. ծովուժը... Արդ ինչո՞ւ համար ՄԱԿ-ին չենք դիմեր...» Այս արտայայտութեան վրայ աղմուկ բարձրացաւ աշխատաւորական երեսփոխաններու շարքերէն որոնք կը պոռային «պատասխանէ՛ Իտըն պատասխանէ՛» սակայն Իտըն լուռ մնաց...

«Կ'ուզենք վստահ ըլլալ որ հարցը ՄԱԿ-ին ներկայացուած է ուղղակի բանակցութեանց միջոցաւ լուծում մը գտնուի. Այս պահուս երեսփոխաններուն մեծ մասը հարցին լուծում մը կ'ուզէ բայց խնդիր է թէ պատերազմ կ'ուզե՞նք թէ չենք ուզեր... Հետեւաբար երբ լուծում կ'ուզենք այդ պարագային կառավարութիւնը պէտք է ՄԱԿ-ին դիմէ ու ընդունինք ՄԱԿ-ին որոշումը ինչ որ ալ ըլլայ այդ վճիռը...»

Պէյրութի մեր թղթակիցը կը հեռաձայնէ.—

Հաւաստի աղբիւրներէ կրցանք հաստատել թէ Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Հայրապետը նոր հեռագիր մը ղրկած է Գեր. Տ. Խադ Սրբազանին ինչպէս նաև Երուսաղէմի Տեղապահ Ամենապատիւ Տ. Եղիշէ Արք. Տէրտէրեանին։

Հակառակ տարած աշխատանքներուս կարելի չեղաւ հասնիլ հեռագրին բովանդակութեան, նկատի ունենալով որ շատ գաղտնի կը պահեն զայն, միայն կրցանք տեղեկանալ թէ Գեր. Տ. Եղիշէ Արքեպիսկոպոս այդ հեռագրին բովանդակութիւնը անձամբ հաղորդեց դաշնակ գործակատար Զարեհ Սրբազանին։

Ահա այս առթիւ կատարուած այցելութեան համար էր որ «Ազդակ» և «Ա.գ» թերթերը նոր ու պոչաւոր սուտ մը հրատարակեցին ըսելով թէ Գեր. Տ. Եղիշէ Արքեպիսկոպոս որպէս թէ շնորհաւորած է կամ ողջագուրած է Զարեհ Եպիսկոպոսին հետ, ինչ որ պատճառ եղաւ որ Տեղապահ Արքեպիսկոպոսը հրապարակաւ հերքէ այդ սուտ և անհիմն լուրը։

Կը յուսամ որ այս գիշեր կամ վաղը առաւօտ կարևոր նորութիւններ պիտի հաղորդեմ «Սուրիա»ի ընթերցողներուն։

Իտըն վստահութեան քուէ կը պահանջէ

Լոնտոն.— Հինգշաբթի գիշեր վիճաբանութիւններ պիտի շարունակուին Համայնքներու Տան մէջ. ուր արտաքին նախարար Սելուին Լոյտ վստահութեան քուէ պիտի պահանջէ Իտընի կառավարութեան որդեգրած խաղաղականութեան համար, իսկ աշխատաւորականներ պիտի պահանջեն մեղադրել Իտընի կառավարութիւնը. մինչ միւս կողմէ ազատականներ կը մեղադրեն կառավարութիւնը որ Լոնտոնի համագումարի անդամները երկրորդ անգամ չի հրաւիրեց խորհրդակցելու համար...:

Հետաքրքրական դիտողութիւններ

Լոնտոն.— Ասոշիէյթըտ գործակալութիւնը կ'ըսէ թէ Իտըն իր ճառը արտասանած պահուն պաղարիւնութիւնը կորսնցուցած էր և ընդդիմադիրները յուզիչ հարցումներ ուղղեցին անոր որոնց չկրցաւ պատասխանել:

Միջին Արեւելքի լրատու գործակալութիւնը կ'ըսէ թէ միջազգային դիւանագիտական շրջանակներն ու մամուլի շրջանակները կ'ըսեն թէ Իտընի ծրագիրը անիմաստ երազ մըն է զոր կարելի չէ գործադրել եւ ամերիկ. թղթակիցներ իրենց թերթերուն հեռագրեցին որ Իտըն իր ճառով ու առաջարկով մեծ կերպով նպաստեց Եգիպտոսի դատին...:

Աշխատաւորական երեսփոխաններէն մին հարց տուաւ Իտընի թէ Միացեալ Նահանգներ պատրա՞ստ է իր զինուորները ղրկելու, կռուելու համար անգլօ-ֆրանսական բանակներուն կողքին, իրականացնելու համար Իտըն-Մոլէ այս չքնաղ ծրագիրը...:

Իտըն լուռ մնաց եւ չի կրցաւ պատասխանել...:

Այս լուրերը պատճառ եղաւ որ աշխատաւորական երեսփոխանները ծիծաղին ու ծաղրեն լռութեան մատնուած վարչապետ Իտընը...:

Փախիստանի նոր կառավարութիւնը Եգիպտոսի կողքին

Գահիրէ.— Փախիստանի նոր վարչապետ Սուհրաուարտիի կուսակցութիւնը երէկ պաշտօնապէս յայտարարեց թէ կը պաշտպանէ Եգիպտոսի խաղաղականութիւնը եւ բուռն կերպով կը մերժէ ընդունիլ նախկին արտաքին նախարարին թելադրանքը Լոնտոնի համագումարին ու կը քննադատէ անոր որդեգրած խաղաղականութիւնը:

Ներկայ կառավարութեան նախարարներէն Շէյխ Մուճիպ հեռագիր մը ղրկեց Ապտուլ Նասըրի ու պաշտօնապէս կը յայտարարէ Աւամի կուսակցութեան դիրքը Եգիպտոսի կողքին. քննադատելով նախկին արտաքին նախարարին խաղաղականութիւնը:

Հեռագիրը կ'ըսէ նաև թէ կուսակցութեան անդամներէն 3000 հոգի մեծ ցոյց մը կատարեցին իմբերիալիզմի դէմ, յայտարարելով թէ կուսակցութիւնը իր բոլոր կարելիութիւնները Եգիպտոսի տրամադրութեան տակ կը դնէ.

Սովետ նաւատորմը Եգիպտոսի նաւահանգիստը կ'ուղղուի

ՓԱՐԻԶ.— Մոսկուայի ռատիոկայանի ձայնասփռումներէն կը տեղեկացուի թէ մեծ թիւով սովետ նաւեր Սև Ծովէն Միջերկրական անցած են որոնք դէպի Եգիպտոս նաւահանգիստը կը յառաջանան.

Այս նաւերուն մէկ մասը ապրանքներ կը փոխադրեն Եգիպտոսի, ըստ երկու երկիրներու միջև կնքուած առևտրական համաձայնութեան.

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ԿԻՊՐՈՍԻ ՖՐԱՆՍ. ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ԿԵԴՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԸ Սուրիոյ եւ Եգիպտոսի դէմ են

ԴԱՄԱՍԿՈՍ.— Արտաքին Նախարարութիւնը կարևոր տեղեկագիր մը ստացաւ Բարիզի սուրիական դեսպանէն, որ կը յիշէ թէ Ֆրանսայի արտաքին նախարար. վերջերս Լիբանանի դեսպանին հետ առանձին տեսակցութիւն մը ունենալով անոր հաւաստեց թէ Կիպրոսի մէջ ֆրանսական բանակներու կեդրոնացումը Լիբանանի դէմ չէ ուղղուած այլ Եգիպտոսի և Սուրիոյ դէմ է միայն...

Սուրիոյ արտաքին Նախարարութիւնը այս յայտարարութեան մէջ հակասութիւն կը նշմարէ, նկատի ունենալով որ Դամասկոսի ֆրանս. դեսպանը հաւաստիացուցած էր թէ այդ կեդրոնացումները Եգիպտոսի դէմ են, հետեւաբար ֆրանս. արտաքին նախարարին յայտարարութիւնը նոր օղակ մը կը նկատուի արաբական աշխարհին դէմ կազմակերպուած շանթաժին, արևմուտքի կողմէ։

Թրքական զինուորական կեդրոնացումներ Սուրիոյ սահմաններուն վրայ

ԴԱՄԱՍԿՈՍ.— Ներքին Նախարարութիւնը տեղեկագիր մը կը պատրաստէ զայն Նախարարաց խորհուրդին ներկայացնելու համար Սուրիոյ սահմաններուն վրայ թրքական զինուորական կեդրոնացումներուն շուրջ իր ստացած տեղեկութիւններուն հիման վրայ։

Այս առթիւ դիւանագիտական շրջանակներ թրքական այս քայլը ուժի ցուցադրութիւն կը նկատեն որ կը ձգտի վախցնել Սուրիան. Նոյն շրջանակները կ'աւելցնեն թէ եթէ երբեք այս կեդրոնացումները մեզի դէմ շարժելու ըլլան, այդ պարագային Սովետ Միութեան ձայնը պիտի լսուի ամենուրեք որպէս [illegible] Թուրքերուն այդ քայլին։

Արդէն Թուրքերը այս փորձը կատարեցին արևմուտքի դրդումով, Պաղտատի համագումարէն առաջ և երբ սովետական պատասխանը լսեցին անմիջապէս ետ քաշուեցան...

Նախարարաց խորհուրդի որոշումներ

ԴԱՄԱՍԿՈՍ.— Նախարարաց Խորհուրդը գաղտնի նիստ մը գումարեց որուն ընթացքին կարևոր որոշումներ առաւ։

Ժողովէն վերջ վարչապետ Ասալի յայտարարեց թէ կարելի չէ ժողովի որոշումները հրապարակել որովհետեւ երկրին պաշտպանութեան ապահովութեան հետ կապ ունի.

Դամասկոս — Արտաքին Նախարարը Սալահ Պիթար իր մօտ հրաւիրելով Սովետ Միութեան, Միացեալ Նահանգներու, Եուկոսլաւիոյ դեսպանները անոնց յուշագիր ներկայացուց Սուրիոյ առած որոշումին շուրջ, որ կը բաժնէ Եգիպտոսի կառավարութեան տեսակէտը, զոր հաղորդեց հինգերու յանձնախումբին:

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ ՀԱՅԵՐ

Սերունդէ Սերունդ որմնադիր ԸՆՏԱՆԻՔ ՄԸ

Գրեց՝ Ա. ՓԱՆՑՈՒԼԱՍԵԱՆ

Երեւանի հարաւային արուարձանին մէջ Էջմիածին տանող ճամբուն վրայ կառուցուելու վրայ էին նոր գործարանի մը պատերը։ Ընկերը ամէն ինչ լաւ կ'ընթանար։ Պեթոն արմէ սիւներն ու փարթամ տուֆաքարէ պատերը ամէն օր քիչ մը աւելի վեր կը բարձրանային։

Որմնադիրները, տաղձագործները ու պեթոնի աշխատաւորները անդադար կը շարունակէին իրենց գործը։ Բայց անսպասելի արգելք մը եղաւ այն պահուն, երբ կը պատրաստուէին գործատան մը տանիքը ծածկելու։ Շատ սովորական չէր գործատան շէնքին ճակատը, որ գրեթէ ամբողջութեամբ կազմուած էր 18 մեթր բարձրութիւն ունեցող պեթոն արմէ սիւներէ։

Այսպէս է որ խնդիր մը ծագեցաւ շինութեան բանուորներուն առջեւ. ինչպէս կարելի էր աւելի քան հարիւր մեթր երկարութեամբ տաշուած քարէ շրջանակ մը զետեղել, եթէ որմնադիրը յենակէտ մը չունենայ այդ բարձրութեան վրայ։ Նման պարագաներուն տախտակէ եւ գերանէ լաստակներ կը պատրաստեն։ Շինութեան աշխատանքները վարող ճարտարապետը շատ լաւ գիտէր, թէ այդպիսի լաստակում մը շատ շինանիւթի եւ աշխատաւորներու կը կարօտէր։

— Մեծ ծախս պիտի ըլլայ, կը գանգատէր աշխատանքներուն վարիչը որ թէեւ ամէն ինչ պատրաստ էր։

Այդ պահուն որմնադիր մը իրեն դիմեց։ Կարճահասակ մարդ մըն էր ան եւ նիհարկեկ, մազերը կանուխէն ճերմկած էին եւ աչքերը թեթեւօրէն քթթուն։

— Ինչպէս մեղք է այդքան շինանիւթ ու ժամանակ կորսնցնել երեք շարք քար շարելու համար ... Եթէ ուզէք ձեւ մը փորձենք ...

Ճարտարապետը շահագրգռուեցաւ որմնադիրին առաջարկով թէեւ բաւական վարանոտ էր ան։ Բայց բանուորը կը պնդէր յամառօրէն թէ ինք անձամբ կը կատարէ այդ գործը։

Շատ մարդիկ եկան դիտելու այս նոր աշխատելակերպը։ 18 մեթր բարձրութեան վրայ, օդին մէջ չուաններով կախուած էր որմնադիր Յովհաննէս Մովսէսեան։ Խնամքով [illegible] մը միջոցաւ ան կը [illegible] քարերը։ Յովհաննէս հանդարտօրէն կ'աշխատէր առանց շտապելու։ Վերջը [illegible] քարերը [illegible] կը փոխադրուէր [illegible] նշան ընելով որ շինանիւթը իրեն երկարէ։

Այսպէս է որ Յովհաննէս երեք շարք քարերը զետեղեց, 114 մեթր երկարութեամբ շրջանակին վրայ։ Թէեւ յոգնած էր, բայց ուրախ երեւոյթով վար իջաւ։ Ճարտարապետը ուժգնօրէն կը սեղմէր անոր ձեռքը երբ ծերունի քարտաշ Աբրահամ Մովսէսեան, Յովհաննէսի հայրը մօտեցաւ իր զաւակը շրջապատող բանուորներուն։

— Կրնաս հպարտ ըլլալ զաւակովդ։ Այս հիանալի տղան մեզ նեղ կացութենէ մը փրկեց,— ըսաւ յուզուած ճարտարապետը։

Յուզումէ մառնուած ծերունին իր ծխամորճը վառեց։

Կէսօր էր։ Ճարտարապետը մօտեցաւ Յովհաննէսի խումբին, որ ճաշի նստած էր։ Խօսակցութիւն մը ծայր առաւ ու 70 տարեկան Աբրահամ Մովսէսեան անզգալաբար պատմեց արար աշխարհ պտտած Հայու մը ճակատագիրը։

Դժուար է 15 տարեկէն ի վեր ամէն օր անդադար աշխատիլ։ Իր ծերունի այնպէս եղած էր Աբրահամի պարագան։ Հօրը պէս ինքն ալ որմնադիր եղած էր — արհեստ մը, զոր Մովսէսեանները կ'ընդօրինակէին զաւկէ զաւակ։ Աւելի լաւ բախտ մը փնտռելու համար Աբրահամ մեկնեցաւ։ Սուրիայէն ուր ծնած էր եւ անցուցած իր երիտասարդութիւնը։ Նաեւ զինք տարած էր Հարաւային Ամերիկայի ծովեզերքները։

Իր սակայն, երիտասարդ որմնադիրը երջանկութիւն չէր գտած Արժանթինի մէջ, եւ 12 տարի պէտք եղած էր իրեն որպէսզի կարենար Արժանթինէն անցնիլ հակառակ ուղղութեամբ։

Ա. Մովսէսեանը քար տաշած էր Մարսիլիոյ մէջ, Նիւ Եորքի [illegible] մէջ, ինչպէս նաեւ Ուրուկուէ։ Սակայն ո՛չ կը գտնէր արդէօք մարդուն երջանկութիւնը...

Նոյնպէս Հարաւային Ամերիկայէն աւելի ապահովական չէր եղած։ Իր Աբրահամ անդադար կ'ըսէր ինքնիրեն, թէ պէտք է վերադառնայ իր երկիրը, թէ խենթութիւն էր յաւերժ կեանք մը փնտռել օտարներէն անդին։

Տարիներ կ'անցնէին առանց փոփոխութիւն մը բերելու։ Կռնակները [illegible] կ'ախօտէին, մազերը կը ճերմկէին եւ ուժերը կը լքէին զինք։

Սուրիոյ մէջ Աբրահամ աւերակ գտաւ իր տունը։ Ամէն ինչ [illegible] էր։ Ամուսնացաւ ու զաւակներ ունեցաւ։ Անոնք կը մեծնային մինչ ինք կը ծերանար։ Ան իր հետ կը տանէր Մովսէսը եւ Յովհաննէսը շինութեան մէջ աշխատելու համար։

(Շար. 1)

ՎԵՐԱԲԱՑՈՒՄ
ՀԱՅ ԱՐՀԵՍՏԱՐԱՆԱԿԱՆ
Էմմանուէլ Վարժարանի

Էմմանուէլ Վարժարանի 1956-57 տարեշրջանի արձանագրութիւնները կը սկսին յառաջիկայ Սեպտեմբեր 20ին եւ կը շարունակուին մինչեւ Սեպտեմբեր 26 առաւօտեան ժամը 7.30էն 11,00 վարժարանիս շէնքին մէջ։ 24էն 26 երեք օրեր կ'ըլլան նաեւ [illegible] վերաքննութիւններ։

Վարժարանիս պաշտօնէութիւնը լրացուած է պատրաստուած ուժերով եւ մեր մանկապարտէզի բաժինը կը փոխադրենք գեղեցիկ վերնայարկի նորակառոյց սենեակները։ [illegible]

Փութացէք ձեր զաւակները արձանագրել։

ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ
Էմմանուէլ Վարժարանի

Արաբական Արեւելքը կը բողոքէ

Բրիտանական ու Ֆրանսական զինեալ ուժերու զինուորական միջոցառումները կը շարունակուին Միջերկրականի արեւելեան մասին մէջ։ Նոր փոխադրամանաւեր անդադար զինուոր կ'իջեցնեն Կիպրոս, ուր կը կեդրոնանան բրիտանական ու ֆրանսական զինուորական խմբաւորումները։ Գաղութարարները կ'ուզեն բոլոր միջոցներով Եգիպտոսի պարտադրել իրենց վաճառաշահական ծրագիրը, որ «Տալլեսի Ծրագիր» կը կոչուի։ Միջերկրականի արեւելեան մասին մէջ յաճախ զէնքերու շաչիւնը յայտնապէս կը նպաստաւորէ [illegible] բանակցութիւններու ընթացքին «Չինգերու Կոմիտէին» դերը զօրացնել եւ Եգիպտոսը սպառնալ, որ ուժի գործածութեան սպառնալիքին առջեւ նահանջ կատարէ։

[illegible] եւ պատերազմի սպառնալիքի այս մերկապարանոց փաստախախտութիւնը, «[illegible]» գաղութարարական այս դատական փաստախախտութիւնը բողոքի ու զայրոյթի նոր ալիք մը սանձազերծեց ամբողջ Արաբական Արեւելքի մէջ։

Այսպէս Լիբանանեան մամուլի տեղեկութիւններուն համաձայն, Լիբանանի Հանրապետութեան Նախագահ Քամիլ Շամուն իր մօտ կանչել տուած է Միացեալ — Նահանգներու եւ Մեծ—Բրիտանիոյ դեսպանները եւ անոնցմէ բացատրութիւններ ուզած է բրիտանական ու ֆրանսական ուժերու զինուորական շարժումներուն մասին։ Սուրիոյ Արտաքին Գործոց նախարար՝ Սալահ Էտտին Պիթար, այս մասին բողոք բարձրացուցած է Մեծն—Բրիտանիոյ ու Ֆրանսայի կառավարութիւններուն մօտ, Դամասկոսի իրենց դեսպաններուն միջոցաւ։ Իրաքի Վարչապետ Նուրի Սայիտ Պաղտատի բրիտանական դեսպանին յայտարարած է, թէ իրաքեան կառավարութիւնը կը պահանջէ Կիպրոսի մէջ բրիտանական ուժերու կեդրոնացման դադրեցումը։ Նոյնպէս պաշտօնական բողոք մը կատարուած է Լիբիոյ Վարչապետ եւ Արտաքին Գործոց նախարար Մուսթաֆա Պեն Հալիմի կողմէ, մինչ Սաուտական Արաբիոյ Արտաքին Գործոց փոխ—Նախարար Շէյխ Եուսէֆ Եասին ժամանումով, թէ «Սաուտական Արաբիա անհրաժեշտ կը նկատէ յայտարարել, թէ ինք Եգիպտոսի կողքին կը կանգնի եւ թէ, անոր պատրաստ է [illegible]. Եգիպտոսի [illegible] դիրքը պիտի [illegible]. Սաուտական Արաբիա [illegible] Եգիպտոսի օգնել բոլոր մարզերու մէջ»։

Արաբական երկիրներու պաշտօնական օրգաններուն այս դիւանագիտական դիմումները կ'արտացոլացնեն այն արդար զայրոյթն ու վճռական բողոքը, որոնք արաբական հանրային կարծիքին մէջ յառաջացած են արտաքին [illegible] ու գաղութարարական միջոցներու հետեւանքով։ Ցոյցերը եւ մամուլի յօդուածները, քաղաքական ու հասարակական անձնաւորութիւններու դիրքորոշումները, զանգուածային ժողովներու եւ միթինգներու ընթացքին ընդունուած բանաձեւերը — այս բոլորը կը վկայեն, թէ Արաբական Արեւելքի ժողովուրդներուն համերաշխութիւնը [illegible] աւելի կը զօրանայ՝ զանոնք բաժնելու եւ [illegible] համար գաղութարարներու կատարած փորձերուն առջեւ։

(Շար. 1)

ՄԱՆԿԱՆՑ ԱՆԴԱՄԱԼՈՅԾՈՒԹԻՒՆ ԵՒ ԺԱՆՏԱՏԵՆԴ ԱՅՍ ՏԱՐԻ ՆՈՒԱԶ ՎՏԱՆԳԱՒՈՐ ԵՆ ՔԱՆ 1955ԻՆ

Երեւանի մէջ համաճարակներու վիճակագրութիւնը ցոյց կու տայ թէ, մանկանց անդամալուծութիւն եւ ժանտատենդ զգալապէս նուազած են այս տարի, բաղդատմամբ 1955ին։ Անցեալ տարի 78 դէպք պատահած էր մանկանց անդամալուծութեան, մինչ այս տարի 29 դէպք միայն արձանագրուեցաւ։

1955ին ժանտատենդի 186 դէպք արձանագրուած էր, մինչ այս տարի 60 դէպքը չանցաւ։

ԶՈՒԱՐՃԱԼԻՔ

Համալսարանի չորս երիտասարդ դերասաններ — երկուքը այր եւ երկուքը կին — կազմած են աշխարհի ամէնէն փոքրիկ թատերախումբը։ Այս խումբը, փոխանակ մնայուն կեդրոնով թատրոնի մը մէջ ներկայացումներ տալու, մանաւանդ հրաւէրով կ'երթայ եւ տուներու մէջ ներկայացումներ կու տայ։ Այս տարօրինակ թատերախումբը իր հետ կը տանի ներկայացման համար անհրաժեշտ եղող բեմազարդերը եւ ուրիշ ինչ որ կարեւոր է։ Որպէսզի հանրութեան լայն խաւերը [illegible], թատերախումբը ամէն օր թերթերու մէջ կը հրատարակէ յայտարարութիւն մը, որ կը պարունակէ հեռաձայնի թիւ մը եւ հետեւեալ բառերը. «Հեռաձայնեցէք այս թիւին, որպէսզի ձեր տան մէջ բերենք թատրոն մը տեսնէք եւ հանգիստ մէջ խնդի ժամեր անցնէք»։

ՎԵՐԱԲԱՑՈՒՄ
ԿԻԼԻԿԵԱՆ ՄԱՆՉԵՐՈՒ ԵՒ ԱՂՋԿԱՆՑ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ
(36-րդ ՇՐՋԱՆ)

Կիլիկեան Մանչերու եւ Աղջկանց Վարժարաններու Մանկապարտէզի եւ նախակրթարանի աշակերտական արձանագրութիւնները կը սկսին Չորեքշաբթի 12 Սեպտեմբեր 1956-ին, եւ կը շարունակուին կանոնաւորաբար ամէն օր առաւօտեան ժամը 8—12, մանչերու բաժնի տեսչարանին մէջ։

Արձանագրուելու համար ներկայացող նոր աշակերտներ պէտք է ի ձեռին ունենան նախորդ տարուան վկայականը։

Վերաքննութեանց, դասագրքերու ամբողջացման եւ վերամուտի հետ կապուած այլ կարգադրութեանց համար ամբողջ աշակերտութիւնը պարտի դպրոց ներկայ գտնուիլ Հինգշաբթի 27 Սեպտեմբեր 1956, առաւօտեան ժամը 8—ին։

Այս տարի, նիւթական մեծ զոհողութիւններով վարժարաններու ուսուցչական կազմը զօրացուած է մասնագիտական բարձր ուսում ունեցող որակաւոր ուսուցիչ—ուսուցչուհիներով եւ մնայուն ուսուցչի հանգամանք ունեցող երկրորդականով մը։

Մայրենի լեզուին առընթեր օտար լեզուներ պիտի ուսուցուին վերամշակուած ծրագրով, արտասահմանէն յատկապէս հրաւիրուած մասնագէտ ուսուցիչներու միջոցաւ։

Աւարտական կարգերու աշակերտութիւնը նախորդ տարիներու նման պիտի պատրաստուի Պետական Սերթիֆիքայի քննութեանց։ Այս նպատակին համար ալ հրաւիրուած են յաւելեալ փորձառու ուսուցիչներ։

Զոյգ բաժիններու բարձրագոյն կարգերուն մէջ, մասնաւոր կարգադրութեամբ պիտի ընդունուին նախակրթարանաւարտ երկսեռ ուսանողներ, որոնք կը փափաքին պատրաստուիլ Պետական Սերթիֆիքայ, խորացնելով իրենց հայագիտական ուսումը եւ զարգացնելով օտար լեզուի իրենց պաշարը։

Յառաջիկայ տարի պիտի բացուի Կիլիկեան Ճեմարանի Ա. Դասարանը, որուն համար այժմէն եղած են անհրաժեշտ կարգադրութիւնները։

Ուստի, յարգելի ծնողներէն եւ պաշտպաններէն կը խնդրուի օր առաջ արձանագրել տալ իրենց զաւակները ու սաները, կանխելու համար անհանգստութիւնները։

Ինչպէս ծանօթ է, Վարժարանները օժտուած են սեփական մեծ [illegible] պարտէզով, [illegible] աշակերտութեան [illegible] ապահովելու համար։

ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ
ԿԻԼԻԿԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ

ՏՆՏԵՍՈՒՀԻԻ Կ'ՈՒԶՈՒԻ

Կիլիկեան Վարժարաններու Աղջկանց բաժնին համար պէտք ունինք տնտեսուհիի մը, որուն կը յատկացուի բնակութեան սենեակ եւ մասնաւոր թոշակ։

Հանգամանաւորներէն կը խնդրուի դիմել մանչերու բաժնի տեսչարան ամէն օր առաւօտեան ժամը 8.30

ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

Վարձու է ինքնաշարժներ լուալու եւ իւղելու աշխատանոց մը

Վարձու է Արդուպի մէջ «Ալիքա» անունով ծանօթ ինքնաշարժներ լուալու եւ իւղելու աշխատանոց մը, իր բոլոր կազմածներով։

Փափաքողներ մանրամասնութեան համար կրնան դիմել տնօր տեղոյ ամէն օր կէսօրէ առաջ եւ վերջ եւ կամ հեռաձայնել 12118ի միջոցաւ։

إيليدا
ELIDA
QUALITÉ ET ÉLÉGANCE
PUB. HAROUT

Ընդհ. Ներկայացուցիչ ԼՈՒԹՖԻ ՖՐԱՆԿԵԱՆ
Ֆարուք պողոտայ Հալէպ—Սուրիա

Կը փափաքի՞ս Ս. Միութիւն այցելել

Դիմէ ՔԱՐՆԱՔ ընկերութեան, որ ընդհանուր ներկայացուցիչն է սովետական Ինթուրիսթին։

Ընկերութիւնը ձեզի կ'ապահովէ մուտքի վիզա, ճամբորդութեան միջոցներն ու ամէն տեսակի հանգստութիւն

Եգիպտական Աճարի դրամատան ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ

1951ԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԿԸ ԿՐԵՆ ՆԱԵՒ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԵԱՆ ԹԻՒԵՐ

Այս բաժնետոմսերը գնելով բանուորներ միայն եւ արժէքաւոր խնայողութիւն մը կ'ընեն ինչպէս նաեւ կրնան բախտաւորուիլ ու շահիլ 10 000 եգիպտական կամ 1.000 Ս. զանազան պարգեւներ

Յառաջիկայ վիճակը տեղի կ'ունենայ 15 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1956

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԿԸ ԾԱԽՈՒԻՆ

Մարտինի Սալում գրասենեակ, Եգիպտ Հասան Իպն Սապէթ փողոց Հեռաձայն 19526
Օաէն Մալձեանի գրասենեակը, խան Կիւմրիք Հեռ. 14165
Ընթաւանս Տըրհ Սինեօա Օփերա Հեռ. 10330
Ինչպէս նաեւ Սուրիոյ բոլոր դրամատուներուն մօտ։


ՓԷՆԹՕ
ԱՌԱՋՆԱԿԱՐԳ ՇՐԹՈՒՆՔԻ ՆԵՐԿԸ
PUB HAROUT
Pento
Goldstick
Գործածեցէ՛ք ՓԷՆԹՕ շրթունքի ներկը եւ պիտի զգաք տարբերութիւնը։
• ՓԷՆԹՕ ունի զանազան երանգներ՝ որոնք պիտի զանազանեն ամենէն դժուարահաճ տիկիններ եւ օրիորդներ։

Յայտարարութիւն

Պատիւ ունինք յայտնելու յարգոյ հասարակութեան, որ Գամիշլիի մէջ կազմուած է, Կիլիկեան Հայց. Միութիւնը պաշտօնական Կիլիկիոյ [illegible] մէջ ինկող [illegible] կը խնդրուի իր մասնակցութիւնը բերել սոյն համախմբութեան մեծապէս բարենպաստ ազդեցութեան սատարելու նպատակահարմարութեամբ։

Ատենադպիր — Ատենապետ
Յարութիւն Գալպագեան — Հայկ Տէրանեան